



ԵՐԻՐԱՊԱՍ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 19.

1862

Ե. ՀՍՏԱՐ



*Միտքաւնեայ
Ըստնսկաց գերիները :*
(Շարունակութիւնն :)

Խստութեան վեճն որոշուե-
լէն ետքը՝ գերեաց խնդիրը
բաւական ժամանակ խա-
ղաղ մնաց, մինչեւ որ 1846ին
նորէն բորբոքեցաւ, Գեք-
սաս գաւառին Գաշնակցու-
թեան մէջ առնուելու առ-
թիւր: Գեքսաս գաւառը ը-
սելով՝ կ'իմացուէր Միսիսիբի եւ Ռիոյ
կոսմոսէ տէլ նորդէ գետերուն մէջ-
տեղն եղող սպանիական նահանգը, որն
որ Մեքսիկայի փոխարքայութեան մէկ մասը կը կազ-
մէր: Եւ որովհետեւ Լուիզիանա ու Գեքսաս գաւառ-
ներուն մէջ որոշ սահման մը չէր գրուած, Լուիզիա-
նա գաւառին Ամերիկացւոց ձեռքն անցնելէն ետքը՝
Հարկաւ Սպանիացւոց ու Ամերիկացւոց մէջ սահ-
մաններու նկատմամբ կռիւներ պիտի ծագէին: Ամե-
րիկացւոց սահմանապահ գնդերուն զօրապետը միշտ
գէպ ի արեւմուտք յառաջ կը քայլէր. նոյնը կ'ընէր
նաեւ Սպանիացւոց զօրավարը, մինչեւ որ երկուքն
ալ դիմացէ դիմաց պատահեցան, եւ ան տեղն երկու-
տէրութեանց սահման ճանչցուեցաւ:

Մեքսիկային Սպանիայէն անկախ ըլլալէն ետեւ,
1835ին Հարաւային Ամերիկայէն սկսան Գեքսաս գաղ-
թականութիւններ գալ: Սակայն աս գաղթականու-
թիւնն աւելի արշաւանքի կը նմանէր, քան թէ գաղ-
թականութեան: Գաղթականք զինաւորեալ էին, եւ
ետեւէն գերեաց խմբեր ունէին, ուր որ Մեքսիկայի
մէջ գերութիւնը բոլորովին արգելեալ էր. բայց
Մեքսիկայի օրէնքներուն ոչ ոք միտ կը դնէր: Աս գաղ-
թականներուն դիտաւորութիւնը չէր կրնար երկայն
ժամանակ ծածուկ մնալ, մանաւանդ Սամուէլ Հաւազըն
զօրավարին՝ Արքանդաս գաւառէն Գեքսաս յարձա-
կելէն ետքը, որ ատեն Ամերիկայի լրագիրները սկսան

լսել թէ Քիչ ժամանակէն կը լսենք որ իր դուռը
Գեքսասի մէջ տնկեր է:

Ամերիկացիք այսպիսի անիրաւ ու յանդուգն
ձեռնարկութեան պատրուակ առին նոյն ժամանակ
Մեքսիկայի մէջ եղած խռովութիւնները: Նոյն եր-
կրին մէջ Սանդանա դաշնակցական սահմանադրու-
թիւնը վերցընելով, ինք զննքը հրամանապետ կար-
գած էր, որուն վրայ Գեքսացիք բարկանալով, ապս-
տամբած ու իրենք զիրենք Մեքսիկայէն անկախ հրա-
տարակած էին: Եւ չինդոյի պատերազմով, որն որ Սան-
դանային պարտութեամբն ու գերի իյնալովը լմըն-
ցաւ, Գեքսաս գաւառին անկախութիւնը հաստատուե-
ցաւ: Սանդանա յանձն առաւ խաղաղութեան դաշինք
դնել, եւ Գեքսաս գաւառին անկախութիւնը ճանչ-
նալ, որով նոյն գաւառը 1845ին Մարտի 2ին Գա-
շնակցութեան մէջ ընդունուեցաւ:

Ամերիկացիք Գեքսաս գաւառը Գաշնակցութեան
մէջ առնելէն մէկ տարի ետքը, Ռիոյ կոսմոսէ գետին
եղերքը բռնելու համար զօրք խաւրեցին. վասն զի
Գեքսացիք նոյնն իբրեւ իրենց սահմանը կը պահան-
ջէին, իսկ Մեքսիկացիք աս բանս յանձն չէին առ-
ներ: Աս պատճառաւ Ամերիկացւոց ու Մեքսիկացւոց
մէջ նորէն պատերազմ բացուեցաւ: Պատերազմին
սաստիկութեամբ մղուած ատենը, խաղաղութիւն ընե-
լու համար մեծ գրամոց գումար մը հարկաւոր տես-
նուեցաւ: Բոլք նորընտիր գահերէցը՝ 1846ին Օգոս-
տոսի 8ին համաժողովոյն առջեւն օրինագիր մը դրաւ,
որով խաղաղութեան բանակցութիւնները սկսելու
համար 30,000 տոլար կը խնդրէր, իսկ խաղաղու-
թեան դաշինք դնելու համար՝ 2,000,000 տոլար:

Համաժողովոյն մէջ աս օրինագրոյն վրայ խօ-
սուած ատեն՝ Գաւիթ Ռիլըդ Բէնսիլլանիայի պատ-
գամաւորը հետեւեալ չափաւորիչ պայմանն առաջ-
արկեց. Մեքսիկայի հասարակապետութեան երկիր
մ'առնելու եւ նոյն իսկ խնդրուած ստակը տալու հա-
մար, գլխաւոր ու էական պայմաններէն մէկն աս պի-
տի գրուի, որ վերջիչեալ երկրին մէջ թէ գերու-
թիւնն ու թէ բռնի ծառայութիւնն արգելուի:

Աս առաջարկութիւնը պատգամաւորաց սենեակը
64 քուէի դէմ 80 քուէով ընդունեցաւ. իսկ ծե-

րակոյտը նոյնը ջնջելու վրայ էր, երբ որ երկու սե- նեակներուն նիստերը գոցուեցան: Սակայն եւ այն- պէս համաժողովոյն 1847ին Գեղեցիկների Յին նորէն գումարուած ատենը, հարկ էր աս առաջարկութիւնը տարբեր ձեւի տակ խոթելով ընդունել տալ: Անոր համար Գլխավորն Տէրապետը պատգամաւորը, նոր ա- ռաջարկութիւն մ'ըրաւ, որով կը պահանջէր, որ Նոր Մեքսիկոյ ու Գալիֆոռնիա գաւառները կարգի գրուին, եւ նոյն երկիրներուն մէջ գերութեան խափանուիլը կամ շարունակուիլը դատաստանական ատենին ու- թոշման տակ ձգուի: Ծերակոյտն աս առաջարկու- թիւնն ընդունեցաւ: Բայց պատգամաւորաց սենեակը նոյնը բացարձակապէս մերժեց:

Նոյն միջոցին Միաբանեալ նահանգներուն գահ- երէցը փոխուելով, Գլխավոր զօրապետը գահերէց ընտրուեցաւ, որով խնդիրը բոլորովին կերպարանա- փոխ եղաւ: Նոր գահերէցին առաջին ու գլխաւոր մտածումնքն եղաւ լմնցընել Նոր Մեքսիկոյի ու Գա- լիֆոռնիայի խնդիրը, որն որ վերջին համաժողովոյն գլխաւոր խօսակցութեան նիւթն եղած էր: Աս վախ- ճանաւ Գլխ Գէնդերգրի պատգամաւորը հետեւեալ հինգ առաջարկութիւններն ըրաւ. 1. Գալիֆոռնիա իր խնդրելովը Գաշնակցութեան մէջ առնուի, առանց գերութիւնն արգելելու կամ թոյլ տալու նկատմամբ պայման մը դրուելու: 2. Արովհետեւ Մեքսիկոյի հա- սարակապետութեանն Միաբանեալ նահանգաց անցած երկիրներուն մէջ օրինօք հաստատուած գերութիւն չկար, անոր համար հարկաւոր չ'երեւար որ համա- ժողովը նոյնին արգելուելուն կամ թոյլ տրուելուն նկատմամբ օրինական կարգաւորութիւններ ընէ: 3. Ռիոյ կռանտէ տէլ Նորգէ գետը Գեքսաս գաւառին սահմանն ըլլայ: 4. Սահմանագրութեան պահանջածին համաձայն՝ փախտական գերիներն ետ դարձնելու նկատմամբ ազգու օրէնքներ դրուին: 5. Համաժողովը գերի ունեցող երկիրներուն մէջ գերեվաճառու- թիւնը խափանելու իշխանութիւն չունի, վասն զի ասիկայ իւրաքանչիւր տերութեանց ներքին իրողու- թեանց կը վերաբերի:

Աս առաջարկութեանց ինչ գիտաւորութեամբ շինուած ըլլալը յայտնի էր: Գլխ Կ'ուզէր գաշնքով մը՝ գերեաց կողմնակիցներուն նոր յաղթութիւն մը ստանալ տալ: Սակայն եւ այնպէս աս առաջարկու- թեան՝ ամենէն աւելի սաստիկ հակառակեցան գերու- թեան կողմնակիցները: Համաժողովոյն մէջ՝ ասոր վրայ մինչեւ նոյն ատեն չտեսնուած սաստկութեամբ՝ գրե- թէ ամբողջ ութ ամիս վիճուեցաւ:

Աս շիտթութեանց ժամանակ Գլխավոր գահերէցը մեռնելով (1850 Յունիս 9) իրեն տեղ Գիլմոր գա- հերէցի փոխանորդն ընտրուեցաւ: Արչափ որ Գլխավոր՝ իբրեւ ռամկապետական՝ անմիջամտութեան սկզբան կը հետեւէր, այնչափ աւելի կը վախցուէր որ Գիլմոր՝ իբրեւ Հուրգեան՝ ճէֆֆերսոնին ճամբան կը բռնէ: Սակայն բոլորովին հակառակը պատահեցաւ: Գիլմոր

իրեն առաջին պաշտօնեաց ըրաւ զԳալիթ Ուէպսդըր, որով երկու կողմնակցութեանց վրայ մեծ ազդեցու- թիւն պատճառեցաւ: Ծերակուտին մէջ հարաւային գաւառներուն երեսփոխանները, որոնք մինչեւ նոյն ա- տեն Գլխին առաջարկութեանց գլխաւոր հակառակորդ- ներն էին, նոյնն ընդունեցան: Եւ թէպէտ պատգամա-ւորաց սենեակին մէջ վէճը տակաւին շարունակուե-ցաւ, բայց օրինագիրը՝ երեք անգամ՝ մերժուելէն ետ-քը, չորրորդ անգամ՝ քննութեան տակ ձգուելով՝ վերջապէս ընդունուեցաւ:

Բոլոր աս երկարատեւ վէճերուն ժամանակը շի- նուած օրինագիրները, որոնք ամէնը մէկտեղ 1850ին Գաշնակցութեան կանոնները կը կոչուին, հետեւեալ գլխաւոր յօդուածները կը բովանդակեն: 1. Գեքսաս գաւառին սահմաններուն որոշումը: 2. Նոր Մեքսիկոյի կարգաւորութիւնը, գերութեամբ կամ առանց գերու- թեան, նոյն երկրին սահմանագրութեան որոշածին հա- մաձայն: 3. Գալիֆոռնիային Գաշնակցութեան մէջ առնուիլը, իր ազատ սահմանագրութեամբը: 4. Գերի բռնելու համար նոր օրէնքներ դրուիլը: 5. Գոլում պիտ նահանգին մէջ գերեվաճառութեան խափանուի- լը: — Աս որոշումներէն կը տեսնուի որ ներկայ մի-ջոցը՝ ինչպէս իսկզբան զրուցեցինք, լմնցաւ՝ սահմա- նուելով որ իւրաքանչիւր նահանգ ազատ ըլլայ գերի պահելու եւ չպահելու:

Պիտի շարունակուի:

Վ Ի Ճ Ա Մ Ե Ք Բ Ա Մ Ա Ն

Իտալիայի համաժողով պատմութիւնը:

Ը.

Իտալիայի մէջ՝ գաղղիական մեծ յեղափոխութեան ա- տենէն սկսեալ՝ պատահած դէպքերը:

Ս. Մ Ի Ջ Ո Յ
1789—1815.

Հազիւ թէ Պանաբարգէ Իտալիայի մէջ ըլլալ Գաղղիական զօրաց մեծ մասովը նոյն երկրէն դուրս ելած էր, Վենետիկի տերութեան այլեւայլ քաղաքներուն մէջ ապստամբական շարժումները սկսաւ: Պերկամիցիլը ամենէն առաջ ապստամբութեան դրօշը բացին (1797. Մարտ 12.), ծերակուտէն դուրս թաղաքապետը վաճառեցին, ու Լոմբարտացիներէն օգնութիւն խնդրեցին: Հոն բոր-բոքած ապստամբութեան հրդեհն արտաքոյ կարգի շու-տութեամբ տարածուելով՝ Պրեշիա եւ ուրիշ մօտաւոր քաղաքները հասաւ: Պրեշիայի քաղաքապետը չկրնալով ապստամբութիւնը զսպել, քաղաքը թողուց ելաւ. ողյն- պէս ուրիշ քաղաքներէն ալ ծերակուտէն դուրս զար- տօնատէրները հեռացան: Իսկ ծերակոյտը գեղացիներն ու լեռնաբնակները զննելով, ապստամբաց դէմ կը խա-րէր. հրաման տալով որ չէ թէ միայն անոնց դէմ, այլ պէտք եղած տեղ նաեւ Գաղղիացաց դէմ զենքերնին բանեցընեն: Ասիկց զատ իր կանոնաւոր զօրքը Մինչեղյի

քովերը խաբեց: Ասոր վրայ Պոնաբարդէին Իտալիա ձգած Գիլմէն զորապետը՝ ծերակուտին զօրաց դէմ իր պատրաստութիւնները տեսնելէն ետեւ՝ շուտ մը Պոնաբարդէին տեղեկութիւններ խաբեց: Մի եւ նոյն ատեն ծերակոյտը խորհուրդի ժողովուեցաւ, որուն մէջ խորհրդականներուն մեծագոյն մասին կարծիքն եղաւ հին սահմանադրութեան մէջ շատոնցունէ հարկաւոր երեւցող փոփոխութիւններն ընել: Ասոր վրայ հաստատուն որոշում մը չեղած՝ Պոնաբարդէին պատգամաւորներ խաբեց՝ անոր միտքն իմանալու եւ օգնութիւնը խնդրելու համար:

Նոյն ժամանակ Պոնաբարդէ այլեւայլ յաղթութիւններով յառաջ գացած, Աւստրիայի երկիրներուն մէջ կորիցիա հասած էր ու Թրիեստի յանձնուելուն եւ Գաղղիացւոց տրուելուն գործքին կը զբաղէր: Մի եւ նոյն ատեն հասան իրեն թէ Գիլմէն զօրապետին խաբած տեղեկութիւններն ու թէ ծերակուտին պատգամաւորները, զորոնք եւ (Մարտ 25.) պատուով ընդունեցաւ ու իրենց հասկըցուց՝ որ եթէ ծերակոյտն իր հին սահմանադրութիւնը կը փոխէ, ինքն ալ պատրաստ է երկրին մէջ ելած խռովութիւնները դադարեցնելու համար կարեւոր նպաստները տալու: Պատգամաւորները յայտնի ցուցուցին՝ որ ծերակուտին պահանջած գլխաւոր օգնութիւնն ան է՝ որ Պերկամոյի, Պրեշիայի ու Վերոնայի ամրոցներուն մէջ գաղղիացի զօրքը ետ կանչէ ու գեղացիներուն եւ հաւատարիմ մնացող ժողովուրդին՝ ապստամբներուն դէմ զենքով գործելը չարգելու: Նաեւ աս ալ իմացուցին՝ որ Իտալիա գտնուող գաղղիացի զօրաց համար մինչեւ ան ատեն տուած պարէնին՝ ալ չեն կրնար տալ: Աս պահանջմանքները Պոնաբարդէին բարկութիւնը գրգռեցին. ուստի եւ զիրենք սպառնալիքներով արձակեց:

Աս միջոցիս Վենետիկի երկրին մէջ սպասամբութիւնը շուտ շուտ կը յառաջանար. Գրեմայի մէջ ալ սաստկութեամբ սկսաւ: Նոյն օրերը Գաղղիացւոց զօրաց մէկ մասը հոն մտաւ, որմէ ապստամբք աւելի համարձակութիւն ստանալով, ծերակուտէն գրուած քաղաքապետը վճռեցին: Լեռնականք ու գեղացիք ալ սկսան ապստամբած քաղաքներուն վրայ քալել: Գիլմէն ասոնց դէմ քանի մը զնդեր խաբեց ու քանի մը կռիւներ եղան, քանի մը գեղեր այրեցան: Գեղացիք աւելի եւս կատուելով՝ տեղ տեղ շատ Գաղղիացիներ ալ սպաննեցին: Վերջիջեալ քաղաքներն իրարու օգնելով եւ Լոմբարտիայէն եկող Իտալացի ու փախստական Լեհերու զնդերէն օգնութիւն գտնելով, լեռնականներն ու գեղացիները հեռացնելու կ'աշխատէին: Բայց ծերակուտին զօրքն ու կողմնակիցներն անոնցմէ շատերը սպաննեցին, շատերն ալ ինչպէս նաեւ ամէն Գաղղիացւոց կողմնակիցները գերի բռնելով՝ Վենետիկ խաբեցին, որոնցմէ ոմանք գաղտ սպանուեցան, ոմանք բանտ դրուեցան:

Իտալիայի մէջ ու անոր նկատմամբ աս գեպքերն եղած ատենը՝ Պոնաբարդէ կարինդիայի ու Ստրիպի մէջ իր յաղթութիւնները յառաջ տանելով, Լեոպէն

քաղաքին մէջ Աւստրիայի տերութեան հետ խաղաղութեան դաշանց նախակարգ կամ յառաջնութեան գլխաւոր պայմանները հաստատելու կը զբաղէր, որոնք եւ Ապրիլի 18ին երկու դիաց ստորագրուեցան: Աս պայմաններուն մէկ քանին Իտալիայի հանդամանաց վրայ էին. Ա. Աւստրիա մինչեւ ան ատեն իր իշխանութեան տակ ըլլող Բեղգիայի երկրէն ու Լոմբարտիայի մէկ մասէն կամ Օլիոյ գետէն անդին ըլլող տեղերէն հրաժարելուն համար՝ Իտալիայի մէջ կ'ընդունի՝ ցամաք երկրին վրայ Վենետիկի ունեցած տեղերէն Օլիոյ ու Բոյ գետերուն եւ Արբիական ծովուն մէջտեղն ըլլող երկիրները, Իտալիայով ու Լիւրիկէի մէկ մասով, կամ գրեթէ բոլոր Վենետիկի ցամաք երկիրը: Բ. Վենետիկի հասարակապետութիւնն իր անկախութիւնը կը պահէ. նաեւ Յոնիական կղզիներն իր տակը կը մնան. միանգամայն իր կորսնցուցած տեղերուն հատուցման համար Պոլոնեա, Ֆերրարա ու Ռոմանետա կ'ընդունի: Սակայն ինքն ալ իր հին խիստ ազնուապետական սահմանադրութեան մէջ քանի մը փոփոխութիւններ ու չափաւորութիւններ պիտ'որ ընէ: Գ. Աւստրիայի կայսրն Իտալիայի մէջ հաստատուած կամ հաստատուելու հասարակապետութիւնները կ'ընդունի: Գ. Վենետիկի նկատմամբ ըլլալու ուրիշ ամէն կարգաւորութիւնները Գաղղիայի ու Աւստրիայի տերութեանց միաբան հաւանութեամբ կ'որոշուին ու կը հաստատուին: Ե. Բուն խաղաղութեան դաշինքը հաստատուելէն ետքը՝ Մանդուայի բերդն ու երկիրը, ինչպէս նաեւ Բալմանուվայի ու Բեռլիէրայի բերդերն Աւստրիայի տակ կը մտնեն:

Մեկալ կողմանէ ծերակուտին կողմնակցաց ու զօրաց եւ ապստամբներուն ու Գաղղիացւոց մէջ կռիւները կը շարունակէին: Առաջինները Վերոնայի բերդը Գաղղիացւոց ձեռքէն ազատել կ'ուզէին: Գաղղիացւոց բերդապահ զօրապետը բերդէն դուրս ելելը խոհեմութիւն չեսպելով, Վերոնա գտնուող զօրաց մեծ մասը բերդին մէջ ժողովեց: Իսկ դուրսը ծերակուտին կողմնակիցները՝ դիմացինն ելլող զինեալ ու անզէն Գաղղիացիներն անխնայ կը սպաննէին: Ծերակուտին պաշտօնատերները բերդապահ զօրապետին հետ բանակցութեան մէջ մտնելով՝ արիւնհեղութիւնը դադարեցնելու կը ջանային: Բայց աս բանագնացութիւնն արդիւնք մը չունենալով՝ զնդակոծութիւնը (Ապր. 18.) սկսաւ, ու քաղաքին մէկ քանի կողմը հրդեհ ելաւ. նոյն ատեն լեռնականք ու գեղացիք ալ իրենց սպանութիւնները կը շարունակէին: Վերջապէս Գիլմէն զօրապետը՝ Վերոնայի վրայ այլեւայլ զնդեր քալեցուց, որոնք ծերակուտին զօրացը հետ քանի մը հեղ սատոկի զարնուելէն ետքը՝ եկան քաղաքը պաշարեցին, որն որ քանի մը օր ետքը անձնատուր եղաւ: Գիլմէն կարգն ու հանգարտութիւնը քաղաքին մէջ հաստատելու համար կարեւոր հրամանները տալէն ետքը, Պոնաբարդէին ամէն գեպքերուն վրայ ճիշդ տեղեկութիւններ խաբեց:

Ծերակոյտը մի եւ նոյն ժամանակ թէ Վերոնայի բուրովին Գաղղիացւոց ձեռքն իյնալուն եւ թէ Պոնաբարդէին իր յաղթութիւններէն ետքը Աւստրիայի

Տեա խաղաղութեան նախակարգ պայմաններուն վրայ դաշն դնելուն լուրերն առաւ: Ասոր վրայ երկու պատգամաւորներ խաւրեց Պոնաբարդէին, յուշընելու համար որ եղածները տերութենէ ապստամբողներուն դէմ էր, եւ Գաղղիացոց կտորածը, ինչպէս նաեւ Վիտոյի առջեւ (Ապր. 23.) Գաղղիայի նաւերուն դէմ հասարակապետութեան թնդանօթներէն պատճառած վնասը, ծերակուտին գիտութեամբն ու հրամանաւ եղած չեն: Աս պատգամաւորները (Ապր. 25.) զՊոնաբարդէ Ստիրիայի կրաց քաղաքը գտնելով, ջանացին բարկութիւնը հանդարտեցնել. բայց հնար չեղաւ: Ուստի եւ (Մայիս 2.) զերէնք խիստ խօսքերով արձակելէն ետքը՝ յայտարարութիւն մը հրատարակեց, որով յայտնի կ'ընէր որ անկից ետքը Գաղղիայի ու Վենետիկի մէջ թշնամութիւնն ու պատերազմը սկսած է: Աս ատենները Վենետիկ թէպէտ եւ արտաքուստ արէկ ամրացած էր. սակայն ներքուստ՝ դժտութիւնները վերջին աստիճանի բորբոքած ըլլալով, ինք զինքն արտաքին թշնամիներէն պաշտպանելու զօրութիւն չունէր:

Իրերն աս վիճակին մէջ գտնուելով ու Պոնաբարդէ իր զօրքովը Վենետիկի մօտերը հասած ըլլալով, տերութեան մեծ խորհուրդը ժողովեցաւ ու որոշեց՝ Պոնաբարդէին երկու պատգամաւոր խաւրել ու ծանուցանել որ ծերակոտը սահմանադրութեան մէջ քանի մը կարեւոր փոփոխութիւններ ընելու պատրաստ է: — Պատգամաւորներն զՊոնաբարդէ Մալիէրայի մօտերը գտան, ուր իր զօրքերն արդէն սկսած էին՝ բերդին թնդանօթներուն դէմ իրենց թնդանօթները բանեցնել: Երբ որ առաջարկութիւննին Պոնաբարդէին ըրին, հարցուց թէ ջեզմէ առաջ ինձի եկող պատգամաւորներուն տուած հրամաններս կատարեցա՞ն, եւ առանձինն հասարակապետութեան երէք գլխաւոր քննիչներն ու Վիտոյի հրամանատարը մահուամբ պատժուեցա՞ն թէ չէ. մինչեւ որ աս հրամաններս ի գործ չեն դրուիր, ծերակուտին Տեա խաղաղութեան վրայ խօսք մ'ալ չեմ ուղեր խօսիլ: Պատգամաւորները հազիւ իրմէ վեց օրուան զինադադարի ու մտածելու ժամանակ ընդունեցան, եւ հրաման առին աս միջոցին մէջ ամէն իր առաջարկութեանց ընդունուելուն լուրը բերելու: Պոնաբարդէ պատգամաւորներուն իր հաստատուն կամքը յայտնելէն ետքը՝ ելաւ Մանդուա, հոնկից ալ Միլան գնաց: Երկու պատգամաւորները դարձան ու Պոնաբարդէին կամքը ծերակուտին յայտնեցին. նորէն (Մայ. 4.) մեծ խորհրդեան ժողովը գումարեցաւ, եւ սահմանեց որ Պոնաբարդէին՝ լիակատար իշխանութեամբ գործակալներ խաւրուին, որոնք անոր Տեա խաղաղութիւն հաստատեն:

Երբ որ հին սահմանադրութեան փոխուելու խորհուրդը յայտնի եղաւ, Վենետիկի մէջ ազնուականք՝ որոնք աս փոփոխութիւնը կ'ուզէին, սկսան ուրախութիւննին յայտնել. իսկ ստորին ժողովուրդը՝ որ կառավարութեան կողմն էր, գիտնալով որ ան փոփոխութեամբ իրեն օգուտ մը չ'ըլլար, սկսաւ ազնուականաց դէմ կատաղիլ: Սակայն եւ այնպէս (Մայ. 12.) մեծ խորհուրդն ու

որոշեց որ հին սահմանադրութիւնը կամ ազնուապետական կառավարութիւնը դադրի, գերագոյն իշխանութիւնը Վենետական ազգին տրուի, քաղաքային կամ քաղաքականաց խորհրդանոց մը ու Վենետիկի ամէն վիճակներուն կամ գաւառներուն պատգամաւորներէն կազմուած առժամանակեայ կառավարութիւն մը դրուի: Ուրիշ քանի մը որոշումներէն զատ՝ սահմանուցաւ որ Գաղղիայի զօրքը Վենետիկ մտնէ պահպանէ: Աս որոշումները հրատարակուածին պէս՝ ժողովրդեան մէկ մասը սկսաւ իր կատաղութեան ցոյցերը տալ. քանի մը երեւելի ազնուականաց աները կողպուուեցան. ամէն դիշխութութիւնն ան աստիճանի հասաւ որ սոսկալի արիւնհեղութեանց մօտ ըլլալը յայտնի կը տեսնուէր: Բայց բնակչաց մէկ մասը գալու չարեաց առջեւն առնելու համար մալդացի զօրապետի մը առաջնորդութեամբ զինած՝ խռովարարներուն վրայ յարձակեցան, ու կարճ կուռէ մը ետքը՝ հանդարտութիւն եղաւ. եւ նոյն ատեն 4000 գաղղիացի զօրք ալ Վենետիկ քաղաքը մտնելով՝ (Մայ. 16.) ամէն կողմ խաղաղացաւ:

Ասոնք Վենետիկի մէջ եղած ատեն՝ ծերակուտին պատգամաւորները կամ գործակալները Միլան Պոնաբարդէին առջեւն ելլելով՝ իրենց առած լիակատար իշխանութեան համաձայն՝ անոր Տեա վերը յիշուած որոշումներուն համեմատ դաշինքը հաստատեցին: Աս դաշնաց մէջ քանի մը գաղաուկ հատուածներ ալ դրուեցան. Ա. Վենետիկ իր գաւառներէն մէկ քանին պիտի թողու եւ անոնց տեղ իրեն ուրիշ երկիրներ պիտ'որ տրուին. (ինչպէս որ Վեոպէնի դաշնաց մէջ որոշուած էր.) Բ. Գաղղիացոց երէք միլիոն Ֆրանք ստակ պիտ'որ վճարէ. Գ. երէք միլիոն Ֆրանքի արժէքով ծովային պաշար պիտ'որ տայ. Դ. Չորս մեծ պատերազմական նաւ ու երկու ալ կրկնայարկ նաւ պիտի տայ: Ահաւասիկ աս պատճառներով ու այսպիսի որոշմանց ու նոր դաշնաց զօրութեամբ՝ Վենետիկի հին ու անուանի ազնուապետական հասարակապետութիւնը՝ ըստ իր գլխաւոր հիմանցը բուրովին խախտեցաւ կամ ռամկապետական կառավարութեան փոխուեցաւ, ու միայն առերեւոյթ տկար անկախութիւն մը պահեց:

Պոնաբարդէ վերոյգրեալ կերպով ու երկիրն մէջ ելած ապստամբութեան օգնելով՝ աս հզօր հասարակապետութիւնը տկարացրնելէն ու խոնարհեցրնելէն ետքը, Վեոպէնի դաշնաց մէջ որոշուած պայմանները չնկատուելով, շուտ մը Գաղղիայէն քանի մը նաւ բերել տուաւ, եւ Վենետիկի նաւերուն հետ միացրնելով խաւրեց՝ Յոնիական կղզիները (Գորֆու, Չանդա, Բեֆալոնիա, Ս. Մաւրա, Չերիկոյ, Բաքսոս ու Թէպքի), որոնք Վենետիկի իշխանութեան տակն էին, Գաղղիայի համար գրաւել տուաւ: Նաեւ չէ թէ միայն Վենետիկի զինարանին մէջ գտնուող զէնքերն առաւ Գաղղիայի զօրաց բաժնեց, հապա եկեղեցիներուն շատին գանձերն ու զարդերն ալ կուրպատեց, ու թանգարաններուն մէջէն ճարտարարուեստ գործուածներն առաւ:

Պիտի Շարունահոփ:

ԱՆՔԱՐԱՅԻՆՆԵՐ

Յոտր: — Գնտ, յի՛ն, ծոյ:

(ԱԵՐՆ:)

Բ. Ծովուն ջրային յատկութիւնները: 1. Ծովն ջրոյն համը դառն ու աղի է, այնպէս որ ոչ եփելու եւ ոչ խմելու կրնայ գործածուիլ. միայն քանի մը դէպքերու մէջ իբրեւ գեղ կը խմուի: Նոյնպէս ծովու սառուցին ջուրն ալ կրնայ խմուիլ: Ասիկա կը պատճառեն ծովուն մէջի հանրային նիւթերը, ինչպէս դառնիճ հող, կիր, մանուսանդ աղ եւ այլն: Բայց աս ալ ամէն տեղ նոյն չէ. զոր օրինակ Հիւսիսային ծովը Բալտիկ ծովէն կրկնապատիկ աւելի աղ ունի, նոյնպէս Յրտային ու Արեւելեալ դօսիներուն մէջ ջուրն աւելի աղի է՝ քան թէ բարեխառն դօսիներուն մէջ: Ծովի ջուրը խմելու յարմար ընելու համար շատ փորձեր եղան, բայց ամէն կողմանէ գոհ ըլլալու պտուղ մը չտուին: Ծովուն աղիութիւնը նաւավարներուն մեծ դժուարութիւններ ու նեղութիւններ կու տայ, բայց շատ օգուտներ ալ ունի. վասն զի ասով ծովի ջուրը զանազան հիւանդութեանց ատեն օգտիւ լուացուելու մէկիկ ոյժ կ'ունենայ, ծովի ձկներն աւելի համ կը ստանան: Նմանապէս աղի մասերուն պատճառաւ ծովի ջուրն անոյշ ջրէն աւելի թանձր ու աւելի ծանր կ'ըլլայ, եւ շատ բեռ կը վերցընէ, որ նաւագնացութեան շատ գիւրութիւն կու տայ. ինչու որ աղի ջրին ծանր ըլլալով՝ նաւերը շատ խորունկ չեն մտներ ու երեսէն թեթեւութեամբ կ'երթան, ուր որ անոյշ ըլլար նէ, նաւերը շատ խորունկ կը մտնէին եւ ծանր ու ծանրաշարժ կ'ըլլային. նոյնպէս լողալու վրայ ալ իմանալու է: Գարձեալ աս աղիութիւնն է՝ որ ծովու երեսը սառելէն կը պահէ, ապա թէ ոչ՝ նաւերը մեծամեծ վտանգներու մէջ կ'ըլնային: Բայց երբ որ ցուրտը սաստիկ կ'ըլլայ, ինչպէս 28 աստիճան Գ., ան ատեն ծովուն երեսը բարակ սառնեղէն կեղեւ մը կը կապէ. իսկ չորս կողմանէ պաղ երկիրներով զոյ ծովերն աւելի շուտով կը սառնին, ինչպէս Բալտիկ ծովը գրեթէ 20 ցրտութեան ատեն՝ կը սառի. իսկ բեւեռներու մօտ սաստիկ ցրտութեան համար՝ ծովուն վրայ տեղ տեղ մշտնջենաւոր սառնեղէն դաշտեր ու 100 ոտնաչափ հաստ սառնեղէն լեռներ կան, որոնք երբեմն ջրին երեսը լողալով՝ մինչեւ բարեխառն դօսիներուն 45 ցրտը ստիճանը կու գան: Ծովուն մէջ դէպ ի վար իջնալով՝ տաքութիւն երեւելապէս կը պակսի եւ աղիութիւնը կը սաստկանայ:

2. Ծովու գոյնը: Ծովի ջուրն ըստ ինքեան անգոյն է եւ պայծառ, ինչպէս գաւաթի մը մէջ առնուած ատեն կը տեսնուի: Բայց ծովին մէջ՝ երկնքին գոյնը վրան զարնելով՝ ընդհանրապէս խափ կամ Երկնագոյն կապոյտ կ'երեւայ, սակայն յատակին որպիսութենէն, ջրին յատկութենէն կամ պղտորութենէն եւ ուրիշ զանազան պատճառներէն՝ շատ տեսակ գոյն կ'ունենայ կամ գոյնը կերպ կերպ կը փոխէ: Ծովուն՝ կարմիր, ձերմակ, դեղին, կանաչ երեւնալը՝ յատակին նոյն գոյնն ունենալէն է: Գոյնտոսին՝ Սեւ ծով կոչուելուն պատճառն է, իր բարձրալիքն

ունեցած նոճի ու շաճի ծառերուն բազմութիւնը, որոնք ցամաքի մօտ տեղուանք ծովուն վրայ մուտ շուք մը կը ձգեն: Իսկ տեղ տեղ ծովուն սեւեւեւ երեւնալը՝ սաստիկ պղտիկ ճճիներուն անբաւ բազմութենէն է: Այլեւայլ կողմանք ծովուն ջուրն ան աստիճանի յստակ ու վճիտ է, որ մինչեւ 60—80 ոտնաչափ (10—13 գրկաչափ) խորունկ յատակը հայլի պէս կը ցուցընէ: Ասոնց ամենէն գեղեցիկ ու փառաւորն է Ամերիկա Մեքսիկոյի առջեւ, ուր նաւորդները 60 ոտնաչափ խորունկ ջրին երեսէն՝ ծովու յատակին կանաչեղէններն անանկ պայծառ կը տեսնեն, որ իրենք զերենք դալար մարգի մը վրայ ազատ օդի մէջ կեցած կը կարծեն: Հեղաշարժ ալիքներուն վրայ նաւուն երեքած ատենը՝ մարդուս աչքը վերջին ատիճանի կը զուարճանայ, երբ որ կը տեսնէ վերէն սիրուն կանաչ ու ծաղկաւէտ բոյսերը, որոնց վրայ կը վիստան ու կը կայտուան բիւրազդի ժժմունքը, ջրոյնի (պէնէլ Կեֆառնէսի), ճառագայթածեւ խեցեմորթներ եւ ուրիշ կերպ կերպ գոյնզգոյն ձկուներ:

3. Ծովու փայլելը կամ ծովական ցայգալոյրը գեղեցիկ ու լուսաւոր երեւոյթ մըն է, որն որ գիշերը ծովուն վրայ կը տեսնուի: Ասիկա մէջ մը կ'երեւայ նաւուն գացած ատենը, որն որ փայլուն դիժ մը կը ձգէ, բայց շատ անգամ ալ թէ ջրին հանդարտ կեցած ժամանակը եւ թէ շարժած ատենը կը տեսնենք որ պղտիկ փալիլուն բոցեր ու աստղանման կէտեր ծովին երեսը կը ծածկեն: Նոյն ատեն բոլոր ծովը կրակի մէջ կ'երեւայ, եւ նաւերն ալ կարծես թէ հրեղէն կամ լուսեղէն համատարածի մը վրայ կը ձեւեն: Աս երկու երեւոյթներուն առաջինին պատճառն են՝ ծովուն մէջ փտած կենդանիներուն մարմնէն գոյացեալ լուսարկական (փոսփորային) մասերը, որոնք շփուելով կը փայլեն: Երկրորդին պատճառն են ծովուն մէջ գտնուած անթիւ անհամար թուլատարր ըսուած պղտիկ կենդանիները, որոնց մորթը կամ պատանքը քանի որ վրանին է, լուսաւոր չեն երեւար, բայց ան պատանքը քիչ մը ձեղքուելուն պէս՝ կը սկսին իրենց մարմնէն շողջողուն լոյս մը տարածել: Ասանկ ծովաջրէ առնես ամանի մը մէջ դնես ու սկսիս նէ երբեքնել, անմիջապէս կը սկսի փայլել. բայց շարժումը դադարեցնելուդ պէս՝ փայլունն ալ կը դադրի: Ծովու վրայ աս գեղեցիկ երեւոյթը Հնդկային ու Անդլանդեան Ովկիանոսներուն մէջ մանաւանդ հասարակածին մօտ տեղերն ամենէն սիրուն ու յաճախ կ'ըլլայ:

4. Ալիւթութիւն: Ծովը միշտ շարժման մէջ է. իր գլխաւոր շարժումներէն մէկն է ալիքներուն երեւումը, որն որ ինչպէս յայտնի է՝ հովէն կը պատճառի, այսինքն հովը ծովին վրայ կ'սխեղով՝ իր ճնշած տեղը ջուրը ներս կ'երթայ կը խորունկնայ, ու քովի մասը կը բարձրանայ. աս կերպով ծովուն ելած իջած ջրային մասերը կ'ըսուին Ալիք, Վէտք, Կուտակ, Կոհակ: Ալիքներն իրենց քովի ջրերուն ալ նոյն շարժումը յաջորդաբար հաղորդելով՝ ծովուն երեսն Ալիւթութիւն կը ծագի: Ալիքները հովին սաստկութեան համեմատ կը բարձրանան. իրենց բարձրութիւնը 20—60 ոտնաչափ կը գրուի: Ինչպէս

յայտնի է, ծովու երեսին արեւմտեւթիւնը շատ խորունկ չ'երթար. սուզակները (ֆալգսնէրը) 90 ոտնաչափ խորութեան մէջ բան մը չեն զգար. անոր համար մարգարտահանները միրիկ եղած ատենն ալ կը յանդգնին ջուր կը մտնեն: Հովը դադրելէն ետեւ արեւները ծովուն վրայ աւելի կը բարձրանան, որովհետեւ նոյն ժամանակը հով չկայ, որ զանոնք ճնշելով վար իջեցընէ. ասիկա նաւաւարներուն շատ վտանգաւոր է: Արեւմտեւթիւն մէջ խիստ վտանգաւոր բաներէն մէկն ալ ան կ'ըլլայ, եթէ արեւները բոլոր ուժով երթան ու ծովեզերաց վրայ գտնուած սեպ ու յից ապառաժներուն զարնուին: Երբ որ աս զարնուած արեւներն եւ դարձած ատեն՝ նոր եւ կող արեւներուն հանդիպին, երկուքն ալ իրարու կռիւններով պատի պէս կը բարձրանան եւ կ'ըսուին Զորոմ, որն որ նոյնպէս վտանգաւոր է:

5. Յորձանք (աբընֆա), որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ ծովու գետ, կամ թէ բնէնք՝ ծովը ջրերուն մէկ տեղէն մէկալ տեղ արնթաց վազելը: Բոլոր ծովերն իրարու հետ կանոնաւոր հոսանք մը չունին, այլ միայն զատ զատ ծովերու մէջ կանոնաւոր յորձանք կայ՝ զլուսաւորաբար արեւադարձներուն մէջ կամ հասարակածին մօտ, որոնք միշտ արեւելքէն դէպ արեւմուտք կը վազեն, որով եւ դէպ արեւմուտք աւելի շուտով կ'ըլլայ նաւարկութիւնը՝ քան թէ դէպ արեւելք: Ասոնց ամենէն երեւելին Հասարակածի յորձանքը ըսուածն է, Անդլանդեան Ովկիանոսի մէջ, որն որ Ափրիկէի եզերքէն դէպ ի Մեքսիկոյի ծովածոցը կ'երթայ, ասիկց կը դառնայ ու բոլոր Հիւսիսային Ամերիկային եզերքին առջեւէն մինչեւ Նոր ֆունտլէնտ կամ Թէն-Նեով կու գայ. հոն դիմաց դէպ արեւելք կը զարնէ ու կը հասնի մինչեւ Ամարեան կղզիները. իր ջրերուն մէկ մասը ձիւրալդարի նեղուցէն Միջերկրական ծով խաւրելէն ետքը՝ կը դառնայ իր տեղը: Աս անկանոն շրջանը 34 ամսուան մէջ կը կատարէ: Աս յորձանքներուն հաւանական պատճառը կը համարուի նախ երկրի իր առանցքին վրայ արեւմտքէն դէպ արեւելք դառնալը. եւ երկրորդ՝ հասարակածի մօտ տիրող տարեւոր հողմը, որն որ շարունակ արեւելքէն դէպ արեւմուտք կը փչէ: Ծովու վրայ կան ուրիշ մեծ յորձանքներ ալ, զոր օրինակ Բեւեռներու յորձանքները, որոնք միշտ դէպ ի հասարակած կը վազեն, ինչպէս որ բեւեռներէն հասարակածի կողմն եկող խոշոր սառուցի կտորուանքները կը ցուցնեն: Ծովուն աս կերպ կերպ մեծ յորձանքներուն ճիշդ մեկնութիւնը դեռ գտնուած չէ: Իսկ պզտիկ յորձանքներան համար են, մանաւանդ նեղուցներու մէջ, որոնց պատճառն ան է, որ ծովուն մէկ մասին ջուրն աւելնալով՝ հաւասարելու համար մէկային մէջ կը վազէ: Ասոնց երեւելիներն են Սեւ ծովուն եւ Միջերկրական ծովուն մէջ եղած յորձանքը, որ Արսասանգոսկոյսի նեղուցէն կ'անցնի. նոյնպէս Ճիւրալդարինը, Բալտիկ ծովունը եւ այլն: Շատ անգամ ծովուն մի եւ նոյն տեղն երկու իրարու հակառակ յորձանք կը վազեն. երբ որ ասոնք իրարու չեն հանդիպիր, այսինքն՝ երբ որ մէկը ծովուն եւրեան է ու մէկը վար, երկուքն ալ իրենց ընթացքը

յառաջ կը տանին. բայց իրարու դիմաց դալու որ ըլլան, հանդիպած տեղերնին կը սկսին շրջան մ'ընել ու ձագարածեւ (խոռնիկ յեռով) ծակ մը բացուելով՝ դէպ ի ծովուն յատակը կը վազեն ու միօրինակ կը դառնան. ասիկա Պաոյտ (կերֆայ) կ'ըսուի, որուն մէջ ինկած նաւերը կրնան ընկղմիլ: Ասոր ամենէն հռչակաւորներն են Սիկիլիայի ու Նեպոլիսի մէջ Սիլեզա եւ Քարիբբ, Նորուեւիայի առջեւը Մալդրոմ եւ այլն: Յորձանքներն ալ վտանգաւոր կը համարուին, որովհետեւ մեջերսին ինկած նաւը ձաճէն կը խտորցընեն ու կ'առնուն կը տանին:

6. Մակընթացութիւն եւ Տեղատուութիւն կամ Ծովու խաղացք, որն որ է ծովու ջրին 24 ժամու եւ 48 ըսպէի մէջ կանոնաւոր կերպով երկու անգամ ելլելն ու իջնելը կամ աճելն ու նուազելը: Ծովուն ամենէն նշանաւոր շարժումն աս է, բայց զլուսաւորաբար բայց ու մեծ ծովերուն մէջ կանոնաւոր է: Երբ որ ծովուն ջուրը կը սկսի բարձրանալ, կ'ըսուի թէ ծովը կ'աճի. ասիկա վեց ժամ ու քիչ մ'ալ աւելի շարունակ յառաջ կ'երթայ ու մակընթացութիւնը մինչեւ վերջին աստիճանը կը հասնի, որ ատեն ծովը Ծով ծայրալիւր կ'ըսուի: Աս վեճակին մէջ քառորդ մը կենայէն ետեւ՝ ջուրը կը սկսի վար իջնալ, որն որ նոյնպէս 6 ժամէն քիչ մ'աւելի կը տեւէ ու Տեղատուութիւն կ'ըլլայ: Աս ալ կէս ժամ մը նոյնպէս կը մնայ, ու ետքը նորէն կը սկսի բարձրանալ: Ասանկով 24 ժամու եւ 48 ըսպէի մէջ նոյն երեւոյթը երկու անգամ կը կրկնուի: Ծովեզերաց ու ծովածոցներու մէջ ջուրը 5, 10, 20 մինչեւ 50 ոտնաչափ ալ կ'ելլէ. իսկ մեծ Ովկիանոսի վրայ 3 ոտնաչափէն աւելի չիբարձրանար. բեւեռներու մօտ գրեթէ ամենեւին չիտեսնուիր: Իսկ միջերկրաց ծովերուն մէջ կամ խիստ քիչ կայ, ինչպէս Միջերկրական ծովը, ուր ջուրը 1 ոտնաչափ կը բարձրանայ, կամ ոչինչ, ինչպէս Սեւ, Արմիւր ու Բալտիկ ծովերը: Երբիկները շատ ազդեցութիւն ունին ծովու խաղացքին վրայ, ժամանակը կ'ուշացընեն, ջրերը դէպ ի ծով կամ դէպ ի ցամաք քշելով՝ ջրին բարձրութեան աստիճանը կը փոխեն, եւ այլն. շատ անգամ ալ մակընթացութեան ատեն ջրերը ցած երկիրներ մղելով՝ վնասներ կ'ընեն: Տեղատուութեան ու մակընթացութեան պատճառն է լուսնին ձգողական զօրութիւնը, որուն երկրիս հաստատուն մասերը չհետեւելով՝ հասանուտ ջուրը կը հնազանդի եւ կը սկսի ուռիլ ու վեր ելլել: Ասիկայ աւելի անկից կը ցուցուի որ ծովուն խաղացքը լուսնին ընթացքին կը հետեւի՝ լուսնին հետ արեւելքէն դէպ արեւմուտք շարժելով, լուսնին՝ երկրիս մօտ եղած կամ վերէն դադարեալ հայեաց նայած ատեն՝ ջուրն աւելի կը բարձրանայ եւ այլն: Իսկ եթէ արեւը լուսնին ուղեկից ըլլայ, ան ատեն ջուրը սաստիկ զօրութեամբ վեր կը քաշուի: Քսանուշորս ժամու մէջ տեղատուութեան ու մակընթացութեան կրկին անգամ պատահին անկից է՝ որ լուսինը նոյնչափ ատենուան մէջ անգամ մը վերին ու անգամ մ'ալ ներքին կիսագնդին վրայ գտնուելով՝ ծովին ջուրը կրկին անգամ վեր կը քաշէ:

Մ Ա Ն Բ Ա Ն Ի Ր Ք

Օգի վրայ գիտնական ճամբորդութիւն :

Այլընտրու գործուելու հնչակաւոր Անգղիացի ուսանաւորները, մտերս օգի վրայ գիտնական ճամբորդութիւն մ'ըրին, որուն մանրամասն պարագաները շատ հետաքրքրական են: Օգագուռնէն երկրէն գրեթէ 1/4 անգղիական մղոն բարձրանալէն ու ամպերու շարքէ մը անցնելէն ետքը, վերի մթնոլորտական օդն այնպէս բարակցաւ եւ օդադնդին մէջի կաշն ան ստտիճանի ընդարձակեցաւ, որ դարմանալի շուտութեամբ սկսան դեպի վեր բարձրանալ: Երբ որ երեք անգղիական մղոն երկրէն հեռացան, իրենց հետ առած աղաւնիներէն մէկը կողովէն դուրս հանեցին, անասնոյն թռչելու զիտելու համար: Սակայն խեղճ անասնիկն առանց թռչելու կարենալու քարի կորի մը պէս վար ինկաւ: Երկրորդ աղաւնին ալ նոյն վիճակն ունեցաւ. իսկ երրորդը կրցաւ ինք զինքն օդադնդին վրայ հաստատուն բռնել. բայց անկէ ետեւ աղաւնոյն ինչ ըլլալը ճամբորդները չիմացան: Արդիւն մէջ թող տրուած ուրիշ երկու աղաւնիներէն մէկը՝ ետքէն ստակած, իսկ միւսն՝ արտաքայ կարգի տկարացած դտուեցաւ: Հինգ անգղիական մղոն բարձրութեան մէջ՝ Պր. Այլընտրու գրեթէ աչաց տեսութիւնը արեւոյն, եւ ջերմաչափը զրոյէն 5 աստիճան վար կը ցուցնէր. քիչ մը ետքը վերջին անգամ՝ դիտելով՝ տեսան որ սնդիկը զրոյէն 10 աստիճան վար իջած է: Նոյն միջոցին Պր. Այլընտրու սկսաւ կամաց կամաց խելքը կորսնցընել: Պր. Գորսուէլլ աւելի կրցաւ դիմանալ: Օգագուռնը տասը րոպէի մէջ արտաքայ կարգի արագութեամբ վեր բարձրացաւ, մինչեւ իր հաշուին համաձայն՝ վեց անգղիական մղոն բարձրութեան հասաւ: Աս միջոցին Պր. Գորսուէլլ ալ սկսաւ մարելու նշմարանքներ իմանալ, եւ երբ որ կազմ թող տարու համար դռնակը բանալու ժամ, մեծ զարմացմամբ տեսաւ որ մատուրները չիկրնար շարժել: Սակայն անմիջապէս ինք իրեն գալով, դռնակը բացող շուտը ակահաներով բռնեց բացաւ, որով կազմ կամաց կամաց դուրս ելելով՝ օգագուռնէն ալ սկսաւ իջնալ: Ասոր վրայ քանի մը վայրկեան անցնելէն ետքը՝ Պր. Այլընտրու սկսաւ ինք իրեն 401 աստիճան վար իջած է եղեր. ջրով լեցուած շէշ մը՝ զորն որ մէկտեղ առած էին, կատարեալ սառած էր, եւ հազիւ մէկ ժամ ետքը հալեցաւ: Պր. Գորսուէլլ ձեռնոց առնելու մտցած ըլլալով, օդագաւառներու մէջ պտրտած ատեննին, ձեռուրները բոլորովին սեւցած էին, եւ հազիւ վար իջնալէն ետեւ իրենց ընական գոյնը ստացան: Ընդհանրապէս ճամբորդութիւնը յաջող էր ունեցաւ, եւ վար իջած ատեննին դժբախտ պատահարի մը չհանդիպեցան:

Լուցափայտէ պատճառեալ դժբախտութիւն մը:

Գոյնիկացի ուսանող մը, որն որ խել մը ժամանակէ վեր Պատն մէկու մը այցելութեան գայած էր, դարձեալ իր հայրենիքը կը դառնար: Ճամբայ ելելէն յառաջ քանի մը դիմիկ ու տուփ մը լուցափայտ գնեց: Հոգեկառք մտնելէն ետքը, գլանիկը վառելու համար լուցափայտ մը ուզեց հանել. բայց լուցափայտներուն շատութեան ու քովէ քով գրուած ըլլալուն պատճառաւ, անկարելի եղաւ: Վերջապէս վախճանին հասնելու համար, մէկ մատին ըրունդը լուցափայտներուն մէջը խոթեց, որով փոսփորի կտոր մը փայտէն բաժնուելով բռնիկեցաւ եւ ըրունդին ծայրը մնաց: Եւ թէպէտ երիտասարդն անմիջապէս ուզեց հանել, բայց չկրցաւ: Քիչ մը ետքը արտաքայ կարգի ցաւ մը սկսաւ զգալ, որուն յաջորդեց մատին արեան բորբոքումը: Հոգեկառքին հետեւեալ կայարանը չհասած՝ ձեռքը զարհուրելի եղանակաւ ուռած էր, որն որ իրեն անհանդուրժելի ցաւեր կը պատճառէր: Հոգեկառքին մէջ եղողները խորհուրդ տուին որ հասած գեղերնին դուրս ելլէ: Ուսանողն անոնց խորհրդին անսպով, նոյն գեղը հասած ատեննին՝ շոգեկառքէն ելաւ, եւ բժշկի մը երթալով՝ ձեռքն անոր ցուցուց: Բժիշկն իրեն րուս, որ պէտք է շուտ մը ձեռքը կտրել տայ:

Ուսանող բժշկին խորհրդին չանսաց, եւ ճամբորդութիւնը յառաջ տանելով՝ Գոյնիկա հասաւ, ուր անմիջապէս բժշկի մը վազեց: Նոյն միջոցին արդէն արեան բորբոքումը բոլոր բազկին վրայ տարածուած ըլլալով, խեղճ ուսանողին կեանքն ազատելու համար, ամբողջ բազուկը կտրելէն ուրիշ ճար չմնաց:

Տանտիկինն ու զոռը:

Հասարակօրէն մէկը խցին մէջ գող մը տեսնելու ըլլայ, վայնասուն ու աղաղակ կը փրցընէ: Սակայն ասիկայ զանազան դիպուածներու մէջ վտանգաւոր կրնայ ըլլալ. ուստի աւելի խոհեմական ու ապահով է մտերս Փարիզ դերձակուհւոյ մը բրածը: Ասիկա տուն դարձած ատեն, կը տեսնէ որ խցին դրան վրայ բանակ մը կեցեր է, որն որ իրենք չէր կրնար ըլլալ, վասն զի նոյնը ձեռքը բռնած էր: Հուտ մը ընկելքը մտքին մէջ ուրշելով, դուռը կը զարնէ, կը բանայ: Նուցը մտնելով կը տեսնէ որ գող մը խել մը բան ծրարելու գաղտը է: Թողութիւն կը խնդրեմ, կ'ըսէ կինը, Ա. Տիկինը տունը չէ: Չէ, կը պատասխանէ գողը, քրոջ աղջիկը դուրս գացած է. սակայն ժամէ մը կրնար զինքը տուէր գտնել: Գերձակուհւոյ բարեւ ստալով, հանդարտութեամբ սանդուղէն կ'իջնայ, կ'երթայ. սակայն քիչ մը ետքը ոտտիկանի մը ընկելութեամբ նորէն կը դառնայ, եւ իր ինքնակոչ մօրեղբայրն անոր ձեռքը կը յանձնէ:

Ապանութեան մը յայտնուիլը:

Երկու տարի յառաջ Մորալիայի մէջ գեղի մը մօտերը զինուորական զգեստ հագած մեռնելու վրայ եղող մարդ մը գտնուեցաւ: Տեղացիք զինքն առին գեղ բերին, ուր տասուրերեք օրէն ետքն առանց խելքը գլուխը դալու մեռաւ: Արան տեսնուած վերքերը կը ցուցնէին որ մէկէ մը յարձակում կրած է: Գորպանը գտնուած թղթերը քննելով՝ իմացան որ դատալիք զինուոր մըն է, զորն որ կառավարութիւնը երկայն ժամանակէ վեր կը փնտռէր: Երեսը վերքերէն բոլորովին խանգարած անձանթօժ եղած էր: Բայց որովհետեւ տեղւոյն ընտկիչներէն ոմանք տեսած էին, որ նոյն օրն իրենց ծանօթ մէկու մը չէին գտել ի ան կողմերը պտրտելու կ'երթար, կասկածեցան որ նոյն մարդը զինքը սպաննած ու շուտ մը անկից փախած ըլլայ. ուստի եւ ոստիկանութիւնը շարունակ զինքը կը փնտռէր. բայց պարապ տեղ: Ասկէ երեք ամիս յառաջ, վերոյիշեալ գեղին հասարակութեան գլխաւորին Հիւսիսային Ամերիկայէն դատաստանական ծանուցում մ'եկաւ, որ մարդասպանութեան կասկածաւոր մարդ մը բռնուէր բանտ դրուէր է: Ասիկայ իր յանցանքը խոստովանելով, յայտնեց է որ աւտորիացի փախստական զինուոր մըն է, եւ որպէս զի տերութեան ձեռքէն պրծի, իրեն ծանօթ մէկը վերոյիշեալ գեղէն քիչ մը հեռու ամայի տեղ մը տարեր, զինքը հոն սպաննեց է. եւ անոր զգեստը հագնելով ու անցադիրն առնելով, կարող եղեր է Ամերիկա փախչիլ: Աս գեղքը պատմող լրագիրը լրան կ'աւելցընէ թէ բարոյական վէպերու մէջ յաճախ անգամ յառաջ բերուած դեպքը՝ հոս իրօք պատահած է:

Նոր տեսակ գողութիւն մը:

Քանի մը շարքի յառաջ Վիեննայի մէջ տեսակ մը նոր գողութիւն պատահեցաւ: Մարդուն մէկը թերթակալին մէջ 10,000 Ֆիորին դրած՝ լուսնայափոխի մը սանդուղէն վար կ'իջնար: Մէյ մ'ալ յանկարծակի զիմացն օտարական մը գալով, զինքը գրկեց եւ հետն արտաքայ կարգի ուրախութեան ձեռքէն պրծի, իրեն ծանօթ մէկը վերջապէս կեցաւ, ինչպէս կ'ենթադրուի՝ առանց զիմացինը ճանչնալու: Մէկալը զինքն ուրիշ մարդու մը տեղ զնելուն վրայ թողութիւն խնդրելով՝ ձգեց գրկեց: Ծանրագին թերթակալին տեղը շուտ մը ինք իրեն գալով, ձեռքը ծոցը խոթեց, եւ սարսափմամբ տեսաւ որ անտերեւոյ թերթ է: Հուտ մը սկսաւ գողին ետեւէն վազել, որուն մօտ տեղ մը պատահելով, անմիջապէս բռնել տուաւ, եւ թերթակալին ամբողջ նորէն ձեռք ձգեց:

ԲԱՐՈՇԱԿԷՊ

Հ Ե Ղ Ի Ն Է

Հեղինէ երկայն ատեն տարակուսանաց մէջ մնաց: Մարթային կերպարանաց վրայ կեղծաւորութեան ու նենգութեան նշմարանքներ կ'երեւային: Իւ թէպէտ ինք չէր ուզեր հաւանիկ մտքն եկած կասկածներուն, որոնք բաւական կ'ըլլային ուրիշ մէկը զգուշացնելու. բայց չէր կրնար ալ բոլորովին հանդարտիլ:

Ռիչարտոյ տիկինն աս անորոշութիւնը տեսնելով, Սիրելի Հեղինէ, ըսաւ, բան մ'որոշելու էք: Չեղի եղած առաջարկութիւնը շատ պատուաւոր եւ պատշաճական է: Եթէ նոյն տեղը ձեզի հաճոյ կ'ըլլայ, ամուսինս բակիք մը չ'ունենար. իսկ եթէ յարմար չ'երեւար, կրնաք դառնալ հոս գալ: Գիտեք արդէն որ մեր տունը ձեզի համար միշտ բաց է:

Մեր դիւցազնուհւոյն սրտին մէջ երկու իրարու հակառակ զգածումներ կը կուռէին: Մէկ կողմանէ կը բաղձար որ ալ իր բարերարներուն բեռ չըլլայ. մէկալ կողմանէ ալ ներքին երկիւղով մը կը վրդովէր, որուն պատճառն ինքն ալ չէր կրնար իմանալ: Քիչ մը ժամանակ մտածելէն վերջ՝ Ռիչարտոյ տիկինը հարցուց թէ արդեօք արդէկ չ'ըլլար որ երթայ նախ Մոնրուպէր տիկինը հետ խօսի:

Սիրելի բարեկամ, պատասխանեց տանտիկինը, Մոնրուպէր տիկինը քիչ մը յառաջ ամուսնոյն հետ Մոնրուպէր գացած է: Հաւատացէք ինձի, միտքս զձեզ մեր տնէն հեռացնել չէ. մինչեւ հիմայ ցուցուցած բարեկամութենէս կրնաք իմանալ թէ որչափ սիրելի էք ինձի: Բայց իբրեւ բարեկամ կ'ընեմ որ եղած առաջարկութիւնը մէկէն մերժելը խելացութիւն չէ: Ուրեմն կարծիքնիդ ան է՝ որ երթամ, ըսաւ Հեղինէ:

Աս խօսքին վրայ Ռիչարտոյ տիկինը շփոթեցաւ եւ չկրցաւ պատասխան տալ: Ուստի դարձեալ նոր լուռութիւն մը տիրեց, եւ Հեղինէ տնուր խորհուրդներու մէջ ընկղմած կ'երեւար: Վերջապէս մեծ ճիգ մ'ընելով՝ Մարթային ըսաւ որ պատրաստ է հետը ճամբայ ելլելու:

Տանտիկինը շատ այլայլեցաւ տեսնելով որ Հեղինէ սաստիկ դժկամակութեամբ յանձն կ'առնուր երթալ: Ար կասկածէր որ գուցէ զինքը ստիպած ըլլայ իր անձնական յօժարութեան գէմ որոշում ընելու: Բայց բան մը չըսաւ, մանաւանդ թէ օգնեց ալ ճամբորդութեան հարկաւոր եղածը պատրաստելու:

Երկրորդ առտու ալ՝ երբ որ Մարթա կառքով գուռը հասաւ, Ռիչարտոյ տիկինը սիրան արտաքր կարգի վախ ինկաւ: Տէր Աստուած, ըսաւ Հեղինէին, չեմ գիտեր ինչո՞ւ այսպէս կ'այլալլեմ: Սիրելի բարեկամս, շատ կը վախնամ:

Ինչո՞ւ համար, տիկին, պատասխանեց քաջութեամբ օրիորդը. նախախնամութեան ձեռքը չե՞մ մի:

— Այո՛, բաճնիդ ճշմարտ է: Ամէնքս Աստուծոյ զաւկներն ենք. Աստուած բարի հայր մըն է: Բայց.....

Կարծեմ, կրկնեց Հեղինէ՛ այնպիսի հանդարտութեամբ մը, որ Ռիչարտոյ տիկինը վարձացուց, վախնալու ամենեւին պատճառ չկայ: Ճամբորդութիւնս ինչպիսի էրք որ ունենայ, Արան — Շէնի կոմսուհւոյն Լիփոնոյ գացած ատենը՝ ես հոս կը դառնամ, ամենայն ինչ ձեզի կ'իմացնեմ:

— Նայի՛նք. կը տեսնեմ որ պէտք է յուսալ. բայց չեմ համարձակիր:

— Ի ինձան Աստուծոյ: Մենք նախախնամութեան գաղտնիքները չենք գիտեր. շատ անգամ ինք մեզի ի կեանս կ'առաջնորդէ ան ճամբով՝ որով կը կարծենք որ զմեզ ի մահ կը վարէ:

Ամէն, այնպէս ըլլայ, պատասխանեց տիկինը:

Խօքը երկուքը մէկտեղ վար իջան, Մարթային դիմացը գացին, որն որ կառաւ պանին հետ ներս կը մտնէր: Կառապանը Հեղինէին արկնու առաւ, եւ օրիորդը նորէն նորէն Ռիչարտոյ տիկինը հետ պագտուելէն ետքը՝ կառքը մտաւ, Մարթային քովը նստաւ եւ կառքը շուտ մը ճամբայ ելաւ:

Արը հասած ատենին՝ սուրհանդակի մը պատահեցան, որն որ իրենց մտենալով՝ ըսաւ որ կոմսուհին զաւկներուն հետ Իտալիա երթալու համար նաւ մտած է, եւ անհամբերութեամբ Պելրիվ օրիորդին պատասխանին կը սպասէ:

Հուտով զնա կոմսուհւոյն իմացուր որ, ըսաւ Մարթա, Պելրիվ օրիորդն անձամբ կու գայ: Մենք ալ կը ջանանք ետեւէդ շուտով հասնելու:

Հեղինէ շատ խռովեցաւ աս լրոյն վրայ, որուն չէր սպասեր: Բայց ունեցած տհաճութիւնն արտաբերու եւ ոչ նշանով մը ցուցուց: Չարմանքն աւելի շատցաւ՝ երբ որ տեսաւ թէ Արէն ելած ատենին, կառքը Մարսիլիայի ճամբան բռնելու տեղ՝ դէպ ի ծով տանող ճամբայ մը կը մտնէ: Ուր կ'երթանք կոր, տիկին, հարցուց ընկերին:

— Նաւուն խարխիս ձգած ծովեզերքը:

— Ուրեմն նաւը Մարսիլիա չէ:

— Ձէ. Իտալիան երթալէն յառաջ՝ Ռոն գետին բերանն առնելու վաճառք ունենալով, երէկ իրիկուն Մարսիլիայէն ելած է:

Հեղինէ կրնար Մարթային հարցնել թէ ինչո՞ւ համար աս դէպքը յառաջագոյն իրեն չ'իմացուց՝ եթէ գիտէր. իսկ եթէ չէր գիտեր, ետքն ի՞նչպէս իմացաւ: Բայց մտքն ուրիշ խորհուրդներով զբաղած ըլլալով, լուռ կեցաւ, մինչեւ որ ճամբուն վրայ եղող պզտիկ պանդոկ մը հասան:

Ա՛լ ծովեզերքէն հեռու չէնք, ըսաւ Մարթա. կառքը հոս թողու՛ք, ճամբանիս ոտքով շարունակենք:

Հեղինէ՛ որն որ կառքին երերումէն սաստիկ յոգնած էր, աս առաջարկութիւնը սիրով ընդունեցաւ: Պանդոկին ծառաններէն մէկը Հեղինէին արկը սայլակի մը վրայ դրաւ, եւ երեքը մէկտեղ սկսան քայլել, առուակի մը քովէն՝ որն որ հոնկից քիչ մը հեռու ծովը կը թափէր:

Ծովեզը հասած ժամանակին՝ իրիկունը մտաւ էր: Ծովուն ամպի ափունքը ցուրտ հով մը կը փչէր: Ծովը շարժման մէջ էր եւ ալիքները մռնչելով՝ ժայռերուն վրայ կը խորտակէին:

Աս կողմերը խարխիս նետած նաւ մը երթալու համար՝ մեզի մակոյկ մը պէտք է, ըսաւ Մարթա՛. քանի մը ձկնորսներու: Երոնք ծովեզը կեցած՝ ուռկանին ցիցերու վրայ տարածելու զբաղած էին:

— Ի՛նչ կ'ըսէք, տիկին, պատասխանեց ձկնորսներէն մէկը. դիտէ՛ք՝ որ այսպիսի ատեն.....

Քեզի չափ գիտեմ, ըսաւ անհամբերութեամբ Մարթա. միայն ան կը հարցնեմ որ զմեզ նաւ տանիլ կ'ուզէք:

Բայց, տիկին, կրկնեց ձկնորսը՝ չորս կողմն ու ծովը նայելով, մինչեւ որ ետ դառնամ՝ մութ գիշեր կ'ըլլայ, եւ ամէն նշանները կը ցուցնեն որ փոթորիկ մը պիտի փրթի:

Փոթորիկ: Ի՛նչ, կարծես թէ ես ծովէն չեմ հասկընար, որ քու խօսքերէդ խաբուիմ: Չե՞ս ամբար ծովէն վախնալու, տեսնելով որ երկու կանայք չեն վախնար:

— Ըսածս վախէս չէ. բայց պարտքս սեպեցի՛ վտանգը ձեզի յառաջագոյն ծանուցանել:

Ո՛հ, եթէ վտանգ կայ, նաւ չ'մտնեք. գոչեց Հեղինէ: Աւելի աղէկ է որ պանդոկ դառնանք եւ վազուան սպասենք: Աս ըսելու ժամանակն այլալլուութեամբ ալիքներուն շարժման եւ երկնից մթննայուն կը նայէր:

Ապահով եղէք որ ամենեւին վտանգ չկայ, պատասխանեց Մարթա. աս մարդուն չափազանց խօսքերուն նպատակն ան է՝ որ քիչ մ'աւելի ստակ առնու:

Ար խաբուելը, տիկին, կրկնեց նաւաւտին. դիտարդութիւնս աւելի ստակ առնու չէ: Այսօր վաղուրէն աւելի ստակ չեմ պահանջեր ձեզմէ: Բայց կը վախնամ որ ձեր յանդգնութեան վրայ չըզջար:

Աղէկ գիտեմ, պատասխանեց Մարթա, որ փոթորիկը չսկսած՝ կրնանք թէ՛ մենք նաւը հասնիլ, թէ՛ դուք դարձեալ հոս ետ դառնալ: Բայց պէտք չէ որ շատխտութեամբ ժամանակն անցընենք:

Տիկին, գոչեց Հեղինէ, զԱստուած փորձելու չէ: Դուք ալ կը տեսնէք որ վտանգ կայ: Ինչո՞ւ զմեզ վտանգի մէջ դնենք: Էտ դառնանք, կ'աղաչեմ:

Դուք ազատ էք, պատասխանեց Մարթա. եթէ կ'ուզէք, ետ դարձեք. իսկ ես՝ միտքս դրած եմ որ անմիջապէս տիկնոջս քովն երթամ:

Աս խօսքերն այնպիսի հանդարտութեամբ ըսաւ որ ինքը օրիորդը սկսաւ լալ: Բայց չկրնարով առանձին Նիմ դառնալ, քաջալերուեցաւ եւ ծովեզը մտնեցաւ: Մարթա ցած ձայնիւ խօսք մ'ըսաւ նաւավարին, որն որ շուտ մը մակոյկը պատրաստեց: Հեղինէ մէջը մտաւ, աղէկ մը վերարկուին փաթթուեցաւ եւ խուռն վրան յարձակող մտածմանց մէջ ընկղմեցաւ: Մակոյկն անմիջապէս սկսաւ ծովեզերքէն հեռանալ: